

որ արհամարհեն զարհամարհանս։ Տնկեցեր զնոտա և արմտացան, ծնան որդիս և արարին պատուզ։ Ժերձ հս գուշ Տէր, ի բերանս նոցա, և հեօի լիրիկամանց նոցաւեւ դու, Տէր, զիտես զիս, տեսեր զիս՝ և փորձեցեր զսիրտ իմ տաշի քու։ Ընդէր որ տրամեցուցանեն զիս և զօրանան, և վերք իմ սաստիկք, ուստի բժշկեցայց։ Այս տաղերը իր տառապալից կեանքը և դառն փորձառութիւնն է որ կը պատկերացնեն, ան կը տեսնէ անիրաւները բարզաւաճ, հարսւատ և երջանիկ, և ինքը՝ Աստուծոյ Եմարդարին, հազորդ անոր հոգւայն, հնազանց անոր կամքին, քարոզիչ անոր պատզամներուն, կը հալածուի անհանցմէ ու կը տառապի և չի կրնար հաշտեցնել այս։ Անոր արդարութիւն հետ։ Եւ իր այս տողերը բոլոքի ճիչ մըն են աւելի քան թէ պարզ նկրկայացումը իր վիճակին։ Աշուղէս, մինչ մէկ կողմէ երեմիա մարզարէին համար քընական էր Խարայէլի ժողովուրդին կրած տառապանքները, բայց, հակառակ մինչև այն ատեն ընդունուած ուղղափառ վարդապետութիւնն, անրացատրելի կը մնար դարձեալ անհատներու բաժին ինկած բախտը։ Աստուծոյ զաղափարին զարգացումը իրեւ բարեգութ և արդար, և անհատականութեան կարևորութիւնն ու պատասխանառուութիւնը նոր վիճակ մը ստեղծեցին և ատար հետեւանքով տառապանքի գաղափարը անոնց ազգեցութեամբ սկսաւ նոր գիմայեղում մը ստանալ։

Անհատականութիւնն զարգացման այս երեսութը գարձեալ զբաղեցուց միտքերը և Խարայէլի առաջնորդները, Աստուծոյ արդարութիւնը պաշտպանելու նախանձախնդրութեամբ, հին բանաձեւը պատշաճեցնել ուղեցին նաև ստեղծուած այս նոր կացութեան, եղբակացնելով թէ երջանիկ և բարեկախա անհատները բարի էին և ապերջանիկներ՝ մեղաւորներ։ Սակայն, Խարայէլի քաղաքական պայմանները փորձառութիւնն նոր դասեր տուած էին իրեն, անոր չնորին ան շփում ունիցած էր օտար ժողովուրդները և անհատները բարի էին և ապերջանիկներ՝ մեղաւորներ։ Սակայն, Խարայէլի քաղաքական պայմանները փորձառութիւնն նոր դասեր տուած էին իրեն, անոր չնորին ան շփում ունիցած էր օտար ժողովուրդները և անհատները բարի էին և ապերջանիկներ՝ մեղաւորներ։ Այդ բարձր կը գրցաւ փոխել Խարայէլի ուղղափառ մասառումը և եղբակացնել թէ՝ թէ ամէն մեղք կրնայ տառապեցնել, բայց ամէն տառապանք՝ մեղքի արդիւնք չէ։ Մեր զաւորները պիտի առապանքն, բայց Բուրդ առապաղները անհրաժեշտութիւնը և միթէ Բարեկանի ընթացքը աւելի լա՞ւ է Արտօնի ընթացքէն» կը զոչէին անոնք։ Մարզարէներն

## ՔՐԻՍՈՆԷՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒ ՎԱԽՑԱՆԸ

Խոչոր վերնադիր մը, բայց պատրանքներէ տարուելու կամ տպաւորութիւնը ըստեղծելու մնաքնախարութեան մը միամատութիւնն չի գար ան, ու որքան տկար ըլլայ մտածութիւններով ձեռք բերուած զարմանը մեր օրերու պատերազմներու ստեղծած չարիքին, հարցը կ'զրադեցնէ մարդկութիւնը, հիմա մանաւանդ որ կը գանուինք պատերազմներէ վերջ ու պատերազմներու մէջ։ Սխալ պիտի ըլլայ ուպասել որ անցնի փոթորեկը, անկէ հարք միայն մտածելու նոր չարիքներու խոփանումին։ Որովհետեւ, խաղաղութեան օրերն են յանախ որ կը պատրաստեն պատերազմը ու կը նախատին

ալ աւելի կը քաջալերէին այս զգացումն իրենց արի և արդարակարով կեցուած քով։ Այս տեսութիւնը հետզհետէ զարդացաւ և վերջապէս ծնունդ տուաւ Յօրի զրքին որ այս տեսակէտով նոր գարագլուխ մը բացաւ Խարայէլի կրօնական մտածումին մէջ, անիկա այլևս պաշտօնական հերքումն էր ընդունուած բանաձենն և ի պատասխան իր բարեկամներուն, սրոնք տակաւին կը պաշտապնէջներին այդ բանաձենը, ան կը հարցնէր, ունդէր բնաւ ամփարիչով կենդանի իցին, հնացեալք ի մեծութեան։ . . . Եւ որդիք նոցաւ առաջի աշաց նոցաւ Տունք նոցաւ աղջուեալք, և երկիր և ոչ ուստեալք, և տանջանք ի Տեառնէ չին ի վերայ նոցաւ Արջան նոցաւ ոչ սխալեաց ի ծննդինէ, ապրեցույղի նոցաւ և ոչ վրիպեցաւ։ Մանկոնք նոցաւ խաղան առջի առեալ սաղմասարան և քնար, և ուրախ լինին ձայնի երգոց։ Կատարեցին ի բարութեան զկեանս իւրեանց, հանգստեամբ ննջեցին։

Այդ զիրքը կը գրցաւ փոխել Խարայէլի ուղղափառ մասառումը և եղբակացնել թէ՝ թէ ամէն մեղք կրնայ տառապեցնել, բայց ամէն տառապանք՝ մեղքի արդիւնք չէ։ Մեր զաւորները պիտի առապանքն, բայց Բուրդ առապաղները անհրաժեշտութիւնը և միթէ Բարեկանի ընթացքը աւելի լա՞ւ է Արտօնի ընթացքէն։

(Եղբակացնել)

անոր, մինչդեռ յարմարագոյն պահն է պատերազմի դաշտին վրայ խսկ՝ սոսկումներու ու աւերի այդ վայրի եանին անզբադառնալ իրողութեան, վերջնական ու արմատական ընելու համար պատերազմներէ զերծ վիճակը մարդոց։

Ուրեմն ժամանակը իր նպաստը կը բերէ այս մտածումին։ Բայց կայ ատկաւին երկիւղը մարդկային նախապաշտումին դէմ կանգնելու և լսելու խօսքեր շարժումի մը դէմ որ հին է մարդկութեան չափ, և որուն խափանումին համար նոր չէ որ կը մտածեն մարդիկ, տռանց վար ձգելու զէնքը ձեռքէն, ապարդիւն աշխատանքի մը ձեռնարկած ըլլալու կանխամտածութեամբ մը։ Բայց այդ աշխատանքի կերպերուն զուարձալիքը, երբ քանի մը հարիւր զէնք ծով թափելէ եռք մարդկան խաղէ մը վերադառնալու անհոգութեամբ մը խորհրդարան կը մտնին մարդիկ, իրաւունքը կուտայ ուրիշներու շարունակելու այդ աշխատանքը նոյն կարցին չուրջ՝ տարբեր երեսներու վրայ՝ աւելի ճիշդ իրական գետնի վրայ, որովհետեւ զէնքերու առաւտութիւնը չէ որ մարդերը կը մզէ պատերազմի, այլ պատերազմելու բնաղզն է որ կ'առատացնէ զէնքերը։ Իրողութիւն՝ որուն հասկացողութենէն հեռու ապրող մարդիկ, անշուշտ թէ ձախողանք միայն պիտի բերեն խալազութեան խորհրդաժողովներէն, քանի որ հարցին լուծումը կ'ենթադրէ ոչ թէ կարծիքներու փոխանակութիւն կամ փոխադարձ զիջումներով յառաջ բերուած համաձայնութիւն մը, այլ համաշխարհային լայն յեղաշրջում պետական ու ընկերային վարչածերու և հասկացողութեանց մէջ, հաստատուած ու երաշխատորուած տնտեսական արդիւնագործման բոլորովին նոր ձեւերու վրայ, որուն հեռաւոր արձագանց գովը միայն պէտք է մեկնել պատերազմներու մեծադոյն մասին յառաջ զալը։ Բայց դարմանած ըլլալու համար խոչըր սխալ մը, հաւանաբար միակ սխալը, նախ պէտք է հեռացնել դիւնազէտներու խուժը ըլլաշխատանքի այս մարզէն, պարզապէս կարենալ մտածելու համար իրական խաղաղութեան մը մասին։ Կը մեայ տակաւին կարեոր ազգակը, իրականացած տեսնելու համար գործը ազգերու պարկեշտութիւնն է ան իրենք իրենց և ուրիշներու հանդէպ,

որով միայն կարելի ողիտի ըլլայ խորտակել ոմանց յաւակնու կեցուածքը, ու այսպիսով մեացեալները բարձրացնել ու զասել քաղաքակիրթ ազգերու չարքին։ Պարզ՝ յարգելու մարդկային իրաւունքը ֆիզիքական դոյութեան ու սնուցման, բաւականաչափ դաստիարակութեան, օրինաւոր սեպհականուտիրութեան, անձին պատիւն անձեռնմխելիութեան, և իր արժաւնիքին համապատասխան գնահատութեան ու պաշտօնակոչութեան, թուած ըլլալու համար միայն զլատուորները պատերազմներէ զերքն, ոչ ալ բարի տրամադրութիւններու մարդիկութեան մը ազգերու և ժողովուրդներու։ Իրագործելու համար այս վերջին պայմանը, արդէն իսկ պատրաստ տարբերը չեն որ կը պակսին, ոչ ալ բարի տրամադրութիւնները մարդոց՝ զայն գործի վերածուած տեսնելու։ Դաստիարակութիւնը՝ կատարուած այդ ուղղութեամբ, պիտի նուազեցնէ թիւը հակառակը մտածողներուն։ Մեացեալը աշխատանքի իմաստուն կիրարկում մըն է լոկ նախագծուած ծըրագրին ջերմ հաւատացողներու ձեռքով և պարկեշտութեամբ։

Յօգուածի մը սահմանէն կ'անցնի պատերազմներու բնոյթին ու նկարագրին մանրամասնութեանց իջնելը, քանի որ զաննք յառաջ բերող պատճառները կը ընան տարբեր ըլլալ իրենց խորքին մէջ։ ու զիտենք թէ հիներուն յատուկ թեթև պատճառները այսօր ի գորու չեն սաղմադաշտ քաշելու բանակը, գոհացնելու համար մենատէրի մը փառքի տենչանքը կամ վրէժմնդիր ըլլալու համար թագաւորին վիրաւորուած արժանապատուութեան։ Հետքանետէ վերջ կը գտնէ նաև մասնաւորներու միջև տեղի ունեցած կդդիացեալ պատերազմներու չարքն ալ, քանի որ աշխարհի հեռաւոր մէկ անկիւնը անգամ մզուած կուր մը չի կրնար անտարբեր թողաւը միւռու ծայրերը, որոնք տնտեսական կազերակ կախում ունին միջտ իրարմէ և Սյուիրողութիւնն է որ պատերազմներուն կուտայ համաշխարհային նկարագրիր, ու կը վլասէ մարտնչող ու չեղոք կողմերուն հաւասարապէս։

Բազգատութեան չեն դրուիր գարձեալ այսօրուան պատերազմելու կերպերը հիներուն նետին ու ազեղին հետ։ Աշխարհն իր

հարստութեան, ոյժին ու կորովին, իմացականութեան ու կեանքերուն խոչըր մէկ տոկոսը կը փնացնէ պատերազմի դաշտին կամ ծռվերուն մէջ։ Միլիոնները, իրեւթիւ, կը պղտիկնան հեազհետէւ Աւ ճարտարուեսար զինագործարանի կը վերած ուի մէկ օրէն միւսը, կործանելու համար իր տարբներու աշխատանքին արդիւնքը Ու չժողովանք որ ամէն նոր պատերազմ զերադանցութիւն մըն է իր նախորդներուն վրայ։

Անզայման այս կորուստին փախարէն ինչ կը զնէ պատերազմը հանդիպակաց նժարին մէջ իրրեւ արդիւնք Անիմաստ չէ այս պահանջը։ Պատերազմողները առանց այդ արդիւնքին յաւակնու յայտարարութիւններուն չեն սկսիր կարւը։ Աւ կոյիւ էն ետք մեր իրաւունքն է սպասել այդ հարցումին պատասխանին։ Անցուշտ բառերէն չէ որ պիտի գայ պատասխանը։ Քործի վերածուած արդիւնքն է որ պիտի խօսի մեզի, ու մենք չսրա տարի տեղող պատերազմէ մը փրթած ականատես սերունդն ենք, այդ հարցումը ընելու առատ իրաւունքով։ Անցնող քան տարին լիովին կրնոյ պատասխանել մեր հարցումին, ու պատասխանած էր Աւելորդ է իջնել մանրամասնութեանց։ Ցոյց տալու համար պատասխանին սնանկութիւնը, բաւական է յիշել որ ներկայ պատերազմը մաս կը կազմէ այդ պատասխանին։ Հաս խոչըր զիրերով, կ'արձանազրենք բաղովը ողջերէն առաջ մեռնողներուն։ Ամէն ճակատի վրայ յառաջ եկած այլասերումին դէմ սերունդներու նողկանքն է որ կը ցցուի, ուրանաւու համար անդամ մը ևս զիրար հասկաւուն և հասկցնելու այդ կերպը։

Դժգոհութիւնը չ'աւարտիր հոս բողոքի արտայատութեան բանաձնի մը մէջ։ Թէև զանդադ, յաճախ նուազ գիտակից՝ զործի կը վերածուի ան օր մը։ Աւ կը նուազի թիւը մարդոց սրոնք պիտի չարունակեն ազրի յիմարութեանը մէջ իրենց կեանքերուն կորուսէն սպասելու ցարք չիրականացած ու երեակայութեան խազերուն մէջ արտասան գտած երջանկութիւնը մարդոց։ Կեանքի պայմանները զիւրացնող և հաճելիին ոտհմանները ընդարձակող ազդակները ներկայ օրերուն շատ աւելի թանշագին կազմին կ'ընծայեն իւրաքանչիւր անհատի

ապրելու տրամադրութիւնները, միշտ ի վես բանակներու ստուարացման։ Աւ մի՛ մոռնաք որ հեռուչէ ժամանակը երբ պատմութեան քննադատութիւնը բացատրութիւն պիտի չգտնի զինքը նախորդող օրերու մէ՛ր օրերու, պատերազմի աքրին։

Մեր օրերու անտեսական կեանքին վերի վայր յեղաշրջուած պայմանները, որոնք ուղղակի կ'աղդեն մարդկային կեանքի մընացեալ բոլոր երեսներուն վրայ, ու որքան քիչ կ'անդրագանանք ատոր, ատիպադական հարկադրանքի մը մէջ կը զնին մեզ փոխելու նոյն համեմատութեամբ կամ պատշաճ նմանութեան ու յարաքերութեան մէջ զնելու մեր հասկացողութեան մնացեալ բոլոր կերպերը, փոխանակ կտուչած մնալու հինէն եկած աւանդութիւններուն, որոնք ձեւէ զատ խորքի ոչ մէկ իրողութիւն կ'ընդգրկին կարենալ զեկավարելու համար այսօրուան կեանքի թաւալը։

Պէտք չէ տարուինք նաև ինքնախառնութեան մը զիւրին բացատրութիւններէն Ակնարկուած հասկացողութեան նուազը չկարծուի թէ թերի կը թողու զործը իր ամբողջութիւնէն, չափաւոր գործնակութեան մը մզկիլու մնզ. ո՞չ նուազ կամ առաւել գոհունակութիւն բացատրութիւնը գոյութիւն չունի ալ. կայ միայն ուղիղը և միսալը կերպերէն որեւէ մէկուն թերի կերպիկումը ստիպողարար կ'առաջնորդէ սիալի, ստեղծելու այն քառորդ ուր կը քաշէ մեզ հետզհետէ արտօրուան աշխարհի կազմակերպութիւնը։

Դարձեալ՝ խուսափելու համար խարկանքի ուրիշ երեսէ մը, հարցին լուծումը պէտք չէ փնտունք վարչածեերու նախընտրուած կերպերուն մէջ։ Վարչածեւը միջոց մըն է միայն ծրագրուած օրինագիծը իրականացնելու։ Առանց այդ օրինագիծին, որ պիտի կազմուի ամէն ինչ նախատեսուած ընդլայնուածով մը, ի՞նչ նպաստ կը բարել վարչածեի փոփոխութիւն մը, որուն կը յանձնուի խախուս մեքենայի մը զեկավարութիւնը գերբուկներու վերիվայրումներուն վրայ։

Այդ վարչութեան հաւաքականութիւնն մը ընտրուած ըլլալու իրնդութիւնն ալ կուցնութեան գէմ վաստարկութիւնն մը չէ զարձեալ, արօնած ըլլալով որ ժողովը դաշտին կամքին արտայալու թեանետին կը կանգնի

միշտ մասնաւորներուն նախասիրութիւնը միայն։ Վասնզի վանդուածը մասածելու կարողութենէն պարպուած թիւն է միշտ մտաւոր արտայայտութեան հանդէպ, և իր ձգուամեները հանդիմուած կը մասն միշտ ու արգելք են պատմութիւն կազմող ժամանակին նայող մտաւոր մեծ շարժուամեներուն։ Թիշելու համար զիլսաւոր մեղքը, որ մեզ կը կապէ տակաւին պատերազմերու անխուսափելի իրողութեան, կութէն ետք աւարը բաժնելու զառանցանքին սիսալն է։ Յաղթաղներու չփացած ինքնամոռացութեան ու երեսոյթներու ծնունդը ըմբռնելու սխալին մանկունակ մտայնութենէն յառաջ կաւզայ ան։

Հոսալ հին օրերու չափանիշը չէ դադրած ըլլալէ միակ մտահագութիւնը յաղթողներուն, հակառակ հին և նոր պատերազմերու միջն ստեղծուած անհամեմատ տարբերութեան։ Հաշուեյարդարի կերպին կարգադրութիւնը կը պահանջէ աշխատանք մը՝ ծանր, աւելի քան պատերազմը չափալը, վտանգի այդ բռպէն է որ պիտի ճշգէ նոր պատերազմերու վտանգին հեռանալը կամ մերձենալը։ Ու դժուար չէ յաղթուղին ու պարտուողին գերեքը չըջել չուտով, ստեղծելու համար հինին վրայ պատուասառուած նոր վտանգ մը, արդիւնք՝ յաղթութիւնը աւարի ու կողոպուտի քաղաքականութեան հետ շփոթելու վիճակի մը։ Այս պէս՝ ժառանգական այս մեղքն ալ կուգայ միանալ միւսներուն, ու շացնելու համար տակաւին իրը թէ ակնկալուած համաշխարհային ու տեական խաղաղութիւնը մարդոց։

Բայց կարելի չէ կանգ առնել հոսալ յայտնի այս մեղքերէն գուրս կայ տակաւին շարքը թաքուն պատճառներու, մասնաւոր շահերու ճամբռուն վրայ բացուող։ Տիսուր է անցնիլ այս ճամբային փապուղին, վասնզի ամէն ինչ խաւարով մածուած է հոն։ Ու մարդեր կան՝ աշխարհի տղմուտէն հաւաքուած, թէեւ ոսկեղէն տիտղոսներու բեռին տակէն քալեն անոնք, որոնք նոր ու իրական արգարութեան մը օրէնքով ոճրապարտներու թիւին միայն պիտի գային միանալ։ Այս մեղքը, ամէնէն մեծը, թէ ամէնէն աննկատը թողուած, տարբեր ստորոգութիւն մըն է վերիններէն, բայց իր մեղքի խարիսխավ տեղ ունի տառագածառին մէջ։

Ահաւոր կորուստներու վրայ բարձրացած սովերլուր մըն է ան, որուն կարկառին հիւլէներն անպատմ պիտի ցրուէին հովէն եթէ իմաստուն հաշուեյարդար մը ինքինք պարտազիր ընէր պատերազմերու վազորդայնին։ Սաով բացատրութեան մը թող մօտենայ ուրեմն մեր ակնկալութիւններուն յապաղումը, եթէ տակաւին սա օրերու օրէնքին կազմութեան աշխատանքը չկարենայ ձերբազատել զինք այդ գերմարդկայնացած մարդոց պարաւանդող գոտիներէն։

Դրաւոր ու պարտազիր օրէնքի մը, նո՞ր օրէնքի մը մէջ ստեղծուելիք վերի ցուցումները, որոնք պիտի տանին մարդկութիւնը (վեր հանելով քիչ մը այս բառը արգահատանքի իր հոմանունութիւնէն) մեր ակնկալութիւններուն, բոպէներու խանգամավորութեան վրայ կրթնած պահ մը՝ կրնան ստեղծել երջանկալութեամբ մը չըջանակուած իրաւակարզը աշխարհի Բայց այդ պահը կը սահի չուտ եթէ վերջանայ հոս շարքը պայմաններուն, ամէն ինչ ըսուած ըլլալու ինքնահաճութեամբ։ Որովհետեւ զրաւոր օրէնքներու ծայրագոյն նախատեսութիւնն ու խստութիւնը նոյնիուկ պիտի չկարենան երաշխաւորել անոնց գործադրութիւնէն ծընելիք անխարդախ բարիքը, քանի որ զեղծանողներու խումբ մը միշտ ալ իրենց նուրբ հետախուզութեամբը պիտի զիանան խուսափիլ օրէնքին հսկողութիւնէն, մինչեւ իսկ օրէնքին բացատրութեամբը փառտարկելով գիտակցարար եղած այդ չեղումը։ Չենք մասնաւորեր յանցանքը յայտնի դասակարգի մը վրայ։ Անոր ծալքերուն տակ կրնան ապատան գտնել անհաներէն մինչեւ պետութիւնները։ Խոշոր է այս վտանգը, և արդիւնք՝ վերի պայմաններուն ոտեղծած պատմական ճակատագրապաշտութեան, ուրիէ կը բացակայի նախախնամութեան կամքին յայտնութեան ու արտայալութեան գործադրութիւնը։ Բայց երկը ընտրանքի մը առջև չենք հոս, Անոնց երկուքին միացումնին է որ պիտի լրանայ չըջանը, տալու ամբողջութիւնը համաշխարհային ու տեական խաղաղութեան։

Աստուածային կամքին արտայայտութիւնը պիտի ըլլայ քրիստոնէական մկրտունքներու որդեգրումով ու գործադրութեամբ, բայց այս պարագային կու, մեր-